

ՄԱՐՏԻՐՈՍ ՊԱՏՐԻԱՐք ՂՐԻՄԵՑԻ

(1630?-1683)

ԵՒ ԻՐ ՆՈՐԱՅԱՅՅ ԶԱՓԱԾՈՅ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

25 Օգոստոս 1983 թուականը, մահուան 300ամեակին կը զուգադիպէր, ժի. դարու մեր եկեղեցական ու մշակութային ամենակարևորուն դէմքերէն՝ երջանկայիշատակ Մարտիրոս Պատրիարք Ղրիմեցիի կամ Կաֆայեցիի, որ առաւելապէս յիշուած է վարդապետական աստիճանովը:

Մեր սոյն գրութիւնը բաղկացած է երեք մասէ: Առաջինին մէջ ներկայացուցած ենք իր կենսագրութիւնը, երկրորդին մէջ՝ իր գլխաւոր գործերը, իսկ երրորդին մէջ ալ՝ իր կողմէ գրի առնուած Յիշատակարանը:

Ա. ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Մարտիրոս Պատրիարք Ղրիմեցիի կեանքը եւ գործերը առաւել կամ նուազ չափով ուսումնասիրողներու միջեւ գլխաւոր տեղը կը գրաւէ Արտաշէս Մարտիրոսեան, զոր տարիներ առաջ Պատրիարքարանին մէջ ճանչնալու բարեբախտութիւնը ունեցած էինք: Յարգելի բանասէրը 1958ին Երեւանի մէջ Ղրիմեցիի մասին լոյս ընծայած է ընդարձակ եւ համապարփակ մենագրութիւն մը, որմէ մասամբ օգտուած ենք իր կենսագրութեանը եւ տաղերուն համար:

Մարտիրոս Վարդապետ ունեցած է չափազանց թափառական կենցաղ մը եւ պայքարող ոգի մը: Եղած է ազգասէր, կորովի եւ գործունեայ եկեղեցական մը: Ան միանգամայն ուրոյն տեղ մը կը գրաւէ ժի. դարու Հայ Գրականութեան պատմութեան մէջ, մասնաւորապէս իբր տաղասաց: Իր պատուէրով կարեւոր թուով հայերէն ձեռագրեր գրչագրուած են, որոնց մեծ մասը կը գտնուի Երուսաղէմ: Եղած է նաև պատրիարք նախ Կոստանդնուպոլսոյ եւ ապա Երուսաղէմի:

Անտոնեան Միաբանութեան թիւ 487 ձեռագրին համեմատ, Հօրը անունն է Գրիգոր, իսկ մօրը՝ Խաթուն, որոնք բնիկ Եւղոկիացի են: Հստ Հ. Մկրտչի Վրդ. Պոտուրեանի (1881-1959) եւ Պողարեան Սրբազնի, ծնած է մօտաւորապէս 1605ին Ղրիմի Կաֆա (Թուքերէնի Քիչէ, այժմ Թէոդոսիա) քաղաքը¹: Ինկ Պր. Ա. Մարտիրոսեանի համեմատ ալ՝ շուրջ 1620ին²: Վերջինս իրականութեան աւելի մօտ է, ինչպէս որ պիտի տեսնենք քիչ յետոյ:

Դարձեալ ըստ Պողպարեանի՝ ուսումը ստացած է 1616-1620 թուականներուն Ղրիմի Ս. Խաչ վանքը, Թոխաթեցի Ստեփաննոս Երէցն։ Մարտիրոսեանի Համեմատ ալ՝ Կաֆայի Ս. Նշան վանքը ուսանած է անժանօթ թուականներու միջեւ՝ եւ յաջորդիւ Եւդոկիա հաստատուելով, Հոն աշակերտած է Ստեփաննոս Երէց Թօխաթեցիին։ Կրկին Պողպարեան Արքի Համեմատ՝ 1621ին՝ ծնողքը Եւդոկիա հաստատուելէ ետք, զինքը Երուսաղէմ դրկած են։ Հոն ալ ուսուցիչ ունեցած է Տարօնեցի Աստուածատուր Պատրիարքը, որ 1643ին Երուսաղէմի պատրիարք յիշուած է, Մաշտոցեան Մատենադարանի թիւ 188 ձեռագիր Աստուածաշունչին Յիշատակարանին մէջ։ Ըստ տապանագրին վախճանած է 1671ին։

Հետեւաբար՝ սոյն հաշուով, Ղրիմեցի շուրջ քառասուն տարեկանին Աստուածատուր Պատրիարքի աշակերտած կ'ըլլայ, ինչ որ ընդունելի է: Գրիգոր Վրդ. Դարանաղի (1576-1643) ալ զինքը բնաւ չէ յիշած իր «Ժամանակագրութեան» մէջ, նոյն հաշուով, յիսուն տարեկանին այ վարդապետ ձեռնադրուած կ'ըլլայ:

Ղրիմեցի մատաւորապէս 1652ին աբեղայ ճեռնադրուած է: Սոյն թուկն մասնակցած է Երուսաղէմի եկեղեցական ժողովին: 1653ին ալ արեղայ ըլլալով յիշուած է Զմանու Անտոնիան Միաբանութեան թիւ 487 ճեռագրին մէջ³: Ղրիմեցի կողմէ Հոն յիշատակուած են իր ուսուցիչները եղող՝ Ստեփաննոս Քահանան եւ Աստուածատուր Պատրիարքը: Հետեւաբար՝ մեր Համոզումով, իր ծննդեան թուականը շուրջ տասը տարի եւս առաջ պէտք է առնել, Նկատի ունենալով թէ՝ այդ շրջաններուն շուրջ 20-25 տարեկանին աբեղայ կամ Վարդապէտ կը ճեռնադրուէին: Այսպէս, թէ՛ Շղթայակիր Պատրիարք (1692ին), թէ՛ ճեռնադրուէին: Այսպէս, թէ՛ Շղթայակիր Պատրիարք (1728ին), քսան-Կոյուս Պատրիարք (1700ին) եւ թէ՛ Նալեան Պատրիարք (1728ին) քսան-

1. Հայ Գրողներ, Երուսաղէմ, 1971, էջ 541: Նաեւ՝ Սրբոց Յակոբանց Վանիք, Երուսաղէմ, 1985, էջ 23: ՊՈՏՈՒՐԵԱՆ ՄԿՐՏԻՉ ՎՐԴԻ., Մկրտիչ Ղրիմեցին եւ իր մազէմ, 1930: ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Ա. Ա., Մարտիրոս Ղրիմեցի, Քերպածածները, Պուբլէշ, 1958, էջ 8:
 2. Հայկական Սովետական Համբագիտարան, Երեւան, 1981, հառ. 7, էջ 347բ:
 3. ԱԿԻՆՆԵԱՆ Հ. ՆԵՐՍԻԿՆ Եւ ՈՍԽԵԱՆ Հ. ԱՍՏԱԶՅԱՎ, Ցուցակ Հայերէն Ձեռագրաց Զմիմուռ Վանիքի Մատեադարանին, Հառ. Բ., «ԱՅԱՆՆԵԱՆ Հաւաքածոյ», Վիճննա, 1971, էջ 81-82:

երկու տարեկանին վարդապետ ձեռնադրուած են: Ասոնցմէ առաջին եւ երկրորդ թուականները մեր կողմէ երեւան հանուած են:

Աբեղայութեան շրջանին այցելած է Սօֆիա, ուր մնացած է շաբաթ մը՝ եւ այս առթիւ գրի առած է, 23 քառեակէ բաղկացեալ եւ տեղոյն Տէր Յունանին նուիրեալ իր կծու եւ խայթիչ ոտանաւոր պարսաւագիրը, զոր Հրատարակած է Մարտիրոսեան (էջ 89-92):

Տոմարական 1652, իսկ Փրկչական 1654 թուականը կրող, Երուսաղէմի Հայ Եկեղեցականներու ժողովին նուիրուած տաղին ծայրանունին մէջ ալ աբեղայ ըլլալով յիշուած է⁴:

Ղրիմեցի վարդապետ ձեռնադրուած է 1655ին, որովհետեւ իր կնիքը սոյն թուականը (Տոմարական ՌՃԴ) կը կրէ եւ կը գտնուի Երուսաղէմի թիւ 1224 Զեռագրին մէջ:

Երեմիա Զէկէպի ալ, առաջին անգամ 22 Դեկտ. 1655ին զինքը վարդապետ ըլլալով յիշած է, երբ Երուսաղէմի Աստուածատուր Պատրիարքի թելագրութեամբ Պօլիս ժամանած էր⁵:

Մարտիրոս Վրդ. Ղրիմեցի, 13 Յունուար 1656ին կը գտնուէր Երուսաղէմ, ուրկէ սոյն թուին նամակ մը յղած է Եղիազար Եպս. Այնթապցի (1610?-1691)⁶:

Մարտիրոս վարդապետ անունով Եկեղեցական մը, որ Եպիսկոպոս ըլլալով հանդերձ վարդապետ յիշուած պիտի ըլլայ, ինչպէս որ հինէն սովորութիւն էր. 13 Ապրիլ 1656ին Խաչատուր անունով գալիր մը եւ Տէր Օհանի որդի Գրիգորը քահանայ ձեռնադրած եւ օծած է Պօլսոյ մէջ⁷: Նշանեան զայն նոյնացուցած է Ղրիմեցիի հետ, ինչ որ կարելի չէ ընդունիլ, քանի որ դեռ Եպիսկոպոս չէր ձեռնադրուած:

28 Սեպտ. 1656ին, Վարագայ Ս. Խաչ Տօնին, Պօլսոյ Մայր Եկեղեցւոյ մէջ, Եղիազար Այնթապցիի խնդրանքով, Աստուածատուր Պատրիարքէն ստացած է գաւազանի իշխանութիւնը, որ ծայրագոյն վարդապետութեան աստիճանը պիտի ըլլայ⁸:

11 Հոկտ. 1656ին կը գտնուէր Ռուսոսթօ կամ Թէքիրտաղ, ուրկէ նոյն թուականին նամակ մը գրի առած է ուղղեալ դարձեալ Այնթապցիի⁹:

Երեմիա Զէկէպիի համեմատ՝ 1657 տարւոյ Մեծ Պահքին (ըստ Օրմանեանի Փետրուար ամսուն Ակիզբները) Երուսաղէմ գացած՝ եւ նոյն տարուայ Ապրիլ 29ին, Սոյոյ թորոս Կաթողիկոսի Պօլսոյ մէջ

4. ԿիհլէՍէՐԵՍՆ ԲԱԲԳէՆ ԿԹՂԱ., 8ուցակ Զեռագրա Ամկիրիոյ Կարմիր Վանուց եւ շրջակայից, Անթիկաս, 1957, սիւնակ 388-392թ:
5. «Օրագրութիւն», Երուսաղէմ, 1939, էջ 102:
6. «Սիոն», 1930, 350-361:
7. «Օրագրութիւն», էջ 148-149:
8. «Օրագրութիւն», էջ 210:
9. «Սիոն», 1930, էջ 384-385:

պատահած մահուան օրը վերադարձած է եւ մասնակցած՝ յաջորդ օրը տեղի ունեցած վերջնոյս յուղարկաւորութեան¹⁰:

8 Մայիս 1657ին Պրուսա գացած՝ եւ 9 Յունիսին վերադարձած ^է¹¹:
26 Յունիս 1657ին կը գտնուէր Պոլսոյ մէջ, ուրկէ նոյն թուականը կրող նամակ մը յղած է կրկին Այնթապցիի¹²: Խոկ 21 Օգոստ. 1657ին ալ, Պէկողոց (այժմ Պէքող, Վոսփոր) գացած է, հոնկէ նաւագնացութեամբ Կաֆա երթալու նպատակաւ¹³:

11 Հոկտ. 1657ին կը գտնուէր Կաֆա, ուրկէ նոյն թուականաւ նամակ մը յղած է դարձեալ Այնթապցիի¹⁴: 11 Նոյ. 1657ին ալ դարձեալ Ռոտոսթօ էր, ուրկէ նամակ մը գրած է երուսաղէմ գտնուող Եղիաց զար Այնթապցիի:

Խաչատուր Կաֆայեցի (1592-?), 1620-1658 թուականները ընդգրկող իր «Տարեգրութիւն» անունով աշխատութեան մէջ, յիշատակած է Ղրիմեցիի այցելութիւնը, աւելցնելով թէ՝ իր պատուիրակ գացած է եւ սոյն թուականին դեռ շատ երիտասարդ էր, ինչ որ կը յայտնեն իր գործածած «տղայ» եւ «մանուկ» բառերը:

Սոյն տեղեկութիւնը շատ կարեւոր է եւ կը փաստէ թէ՝ Մարտիրոս Ղրիմեցի 1630էն առաջ ծնած չի կրնար ըլլալ:

Խաչատուր Կաֆայեցիի՝ իր մասին գրածը կը ներկայացնենք, օգտուելով Ա. Մարտիրոսեանէ եւ Վազգէն Յակոբեանէ¹⁵:

Տէր Մարտիրոսն է գո (Քոյ)

Եւ թագն յաշխարիի

Եւ նըլիրակ յերուաղէմի:

Սա աշակերտ Աստուածատուր

Վարդապետի եւ յաջոցակալ (յաթուակալ)

Եղիազար վարդապետի:

Սայ է Հոմաց յաշխարիի

Ի դրանէ Սուրբ Նըշանի

(1)

Պարծանէն Խըրիմի:

Եւ վարդապետն Կաֆացի

Տըղայ գոլով մանուկ քարի

Արժան լինի խորին ծերի:

Երեմիա Զէլէպիի համեմատ, 5 Մարտ 1658ին Կաֆա կը գտնուէր, Ղրիմի Թաթարաց Աւագանիին մօտ մասնաւոր առաքելութեամբ մը:

10. «Օրագրութիւն», էջ 240-241:

11. «Օրագրութիւն», էջ 243:

12. «Սինմ», 1930, էջ 385-386:

13. «Օրագրութիւն», էջ 263:

14. «Սինմ», 1931, էջ 146-147:

15. Նշ. աշխ., էջ 8-9: Մանր ժամանակագրութիւններ, Երեւան, 1951, հռ. Ա., էջ 228:

Այդ օրերուն իրեն նամակ մը զրկուած է, որպէսզի եթէ գործը աւարտած է Պօլիս վերադառնայ¹⁶:

27 Յունիս 1658ին աւարտած երուսաղէմի թիւ 430 Զեռագրին համեմատ, նոյն տարին Ղրիմի առաջնորդ ընտրուած է¹⁷: Նորայայտ իր ոտանաւոր Յիշտակարանն ալ, 1658ին Ղրիմո Ղարասու (այժմ Բելոկորակ) քաղաքը գտնուիլը կը հաստատէ: Նոյն տարուայ 13 Օգոստոսին Պօլիս ժամանած՝ եւ 18 Օգոստոսին ալ Պէլկրատ երթալով, Երուսաղէմի խնդրին առթիւ Յունաց դէմ Մեծ Եպարքոսին դանդատյայտնած է¹⁸:

25 Մայիս 1659ին, Զորեցարթի օրը, 140000 դրչ. դիմոսական, այսինքն թագաւորական հարկը վճարելով, պաշտօնապէս Պօլսոյ Պատրիարքական աթոռը բազմած է¹⁹: Հստ Երուսաղէմի թիւ 430 Զեռագրին՝ Մեծ Եպարքոս Քէօբրիզիւ Մէհմէտ Փաշայի (1578-1661) հրամանաւ, նոյն թուականին Արքունական Խիլաթը, այսինքն վերարկուն իրեն հագցուած է²⁰:

17 Մայիս 1657ին, Յուներու կողմէ Մեծ Եպարքոսը կաշառելով գրաւուած Երուսաղէմի Ս. Յակոբեանց Վանքը, 1659 տարւոյ վերջերը ետ առնելու հրավարտակը ձեռք բերած է²¹:

Նոյն տարին, պարտքի պատճառաւ մահմետականի մը կողմէ փակուած Ս. Նիկողայոս անուովն եկեղեցի մը, որ Զինիլհամամի Ս. Նիկողայոս պիտի ըլլայ, իր ջանքերով վերաբացուած է²²:

1660ին, Երեմիա Զէլչպի թելալըրութեամբ, նուիրահաւաքութեամբ ու ընկերակցութեամբ Էտիրնէ գացած՝ եւ Մեծ Եպարքոսին ու այլ բարձրաստիճան պաշտօնատարներու ներկայացած է: Այսպէս կարելի եղած է Ազգին մէջ տիրող անլուր կոհնմերը ու վէճերը դադրեցնել²³: Օրմանեան ալ, 1660 տարւոյ Մարտի սկիզբները Էտիրնէ գացած՝ եւ մինչեւ 16 Ապրիլ 1660 թուականը հոն մնացած ըլլալը նշած է²⁴:

Հին տոմարով 14 Յուլիս 1660ին Շաբաթ օրը սկսած եւ մինչեւ Երկուարթի կէսօր տեւած Պօլսոյ մեծագոյն հրդեհի ընթացքին, իր

16. «Օրագրութիւն», էջ 272:

17. ՊՈՂԱՐԵՍԱՆ ՆՈՐԱՅԻՐ (Ա.Բ.Բ) ԵՊՍ., Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեամց, Երուսաղէմ, 1987, հա. Բ., էջ 392:

18. «Օրագրութիւն», էջ 292, լուսանցքի նօթ:

19. «Օրագրութիւն», էջ 327-328: Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեամց, հա. Բ., 1987, էջ 393: ԱՍՍՏՈՒՐ ՀՈ. Կ. Պօլսոյ Հայերը, Պօլիս, 1901, էջ 102:

20. Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեամց, 1987, հա. Բ., էջ 451:

21. ՄԱՐՏԻՐՈՍԵՍԱՆ Ա. Ա., հա. աշխ., էջ 13-14:

22. KÖMÜRCİYAN EREMYA CELEBI, «XVII. ci Yüzyılda İstanbul», Istanbul, 1952, էջ 92:

23. Երեմիա Զէլչպի, հա. Ա., էջ 155-156:

24. Նշ. աշխ., հա. Բ., սիւնակ 2516:

թափած գերմարդկային եւ հերոսական ջանքերուն շնորհիւ, Ս. Աստուածածին Մայր Եկեղեցին հրոյ ճարակ դառնալէ փրկած է: Այս նպատակաւ՝ նախ Եկեղեցիին շուրջ գտնուող փայտաշէն խուցերը քանդել կու տայ: Յետոյ Եկեղեցիին դուռերը ու պատուհանները քարերով ծածկել կը հրամայէ, բոլոր աշխատողներն ալ լիուլի վարձատրելով: Ապա ատագ դրան վրայ կախուած Տիրամօր պատկերին առջեւ երկրպագելով, անոր պաշտպանութեանը կը յանձնէ տաճարը, ինք ալ նաւակ մը նստելով Նալաթիս կ'անցնի եւ տեղւոյն Եկեղեցին կ'ապատանի: Այսպէս՝ ահռելի հրդեհէն առանց որեւէ վնաս կրելու Եկեղեցին կ'ազատի: Երեմիս Զէլէպի՝ գեղեցիկ փոխարքութեամբ մը, զայն կը նմանցնէ ծովու մէջ գտնուող կղզիի մը կամ դաշտի մէջ կանգնած արձանի մը: Երկու օր ետք Մարտիրոս Պատրիարք վերադառնալով, հրաշքով փրկուած Եկեղեցիին մէջ Աստուծոյ գոհութիւն կը մատուցանէ²⁵: Մարտիրոս Ղրիմեցի՝ իր կատարած այս սիրագործութեան համար, ցկեանս յիշուած է Մայր Եկեղեցւոյ մէջ ի ժամ Մուլը Պատարագի²⁶:

5 Օգոստ. 1660ին Թէքիրտաղ գացած 7 Օգոստոսի Արակիս (այսօր Էրէյլի, Մարմարա Ծովուն մէջ) նաւահանգիստը հասած՝ եւ 11 Օգոստոսին ալ Պօլիս վերադարձած է: Իր պատրիարքութեան շրջանին կառուցած է Սկիւտարի Հոգետուունը²⁷: Պատրիարքութեան դաղրած է նոյն տարւոյ: Դեկտեմբերի վերջերը: Երեմիս Զէլէպի ալ տասնինը ամիս պատրիարքութեան կատարելը նշած է²⁸: Այնուհետեւ եղած է Անատոլիա Երուսաղէմի պատրիարքական նուիրակ: Այս նպատակաւ 24 Յունուար 1661ին Ամիթ (Տիգրանակերտ, Տիյարպէթիր) մեկնած է²⁹:

Երեմիս Զէլէպիի մօրը մօրեցքայրը եղող՝ Ակնայ Նարվեր գիւղէն Մահտեսի Ամրակումի (1598-1658) կողմէ, յետ մահու Ս. էջմիածնի նուիրուած՝ եւ անուանի մանրանկարիչ Մարկոս Մաղկարարի (?-1676) նկարազարդած Աստուածաշունչին, 1660 թուականը կրչ Յիշատակարանին համեմատ, պատրիարքութեան հրաժարելէն միջոց մը ետք Ս. էջմիածնին Երթալով եպիսկոպոս ճեռնաղրուած է: Այս մասին Յիշատակարանին մէջ հետեւեալը գրուած է³⁰.

«... Եւ ապս ձեռամբ Տեառն Մարտիրոսի քաջ րարունոյ առաքեցին (Աստուածաշունչը, Գ. Բ.) առ սուրբն Յակոբ Կաքողիկոսն,

25. Պատմութիւն Հրակիզման Կոստանդնուպոլսոյ, Հրատարակեց՝ Գէորգ Բամպուք-ճեան, Սոսանպուլ, 1991, էջ 72-73:

26. Զեռագիր թիւ 438 Երուսաղէմի: ԱղԱԽՆՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 269: ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, Մարտիրոս դրիմեցի, էջ 16:

27. «Երեւակ», Պօլիս, 1859, էջ 330: ԱՂԱԽՆՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 270:

28. Պատմութիւն Հրակիզման Կոստանդնուպոլսոյ, էջ 106:

29. «Օրագրութիւն», էջ 365:

30. ՅԱԿՈԲԵԱՆ ՎԱԶԳԵՆ, Հայերէն Զեռագրերի ծէ. դարի Յիշատակարաններ, 1641-1660, Երեւան, 1984, հռ. Գ., էջ 930:

որ նա (*Մարտիրոս Ղրիմեցին*, Գ. Բ.) յետ ելանելոյ յաթոռոյ պատրիարքութեան չուխալ գնաց առ սուրբ հայրապետն առնուլ զաստիճան մեծի եպիսկոպոսութեան»:

Երեմիա Զէլէպիի համեմատ ալ, 1661ին Մարտ ամսէն առաջ, Ղազար Սեբաստացի պատրիարք ըլլալի յետոյ, Ղրիմեցի կմիածին գացած՝ եւ եպիսկոպոս ձեռնադրուելով, Ղրիմի եւ Կաֆայի առաջնորդ նշանակուած է, ըստ իր «Պատմութիւն Համառօտ Դճ (400) Տարւոյ Օսմանցց Թագաւորացն» գործին (Երեւան, 1982, էջ 264):

Մկրտիչ Եպս. Աղաւանունի (1863-1941) ալ, 1660ին Քէֆէի Եկեղեցոյն համար եպիսկոպոս ձեռնադրուած ըլլալը նշած է³¹: 1660 թուականը կարելի չէ ընդունիլ, քանի որ մինչեւ այն տարւոյ վերջերը պատրիարքական Աթոռին վրայ կը գտնուէր: 20 Փետր. 1661ին, Պօլսէն նամակ մը գրած է Այնթացիի, որ այդ միջոցին Երուսաղէմ էր: Հետեւաբար Ղրիմեցի սոյն թուականէն յետոյ եպիսկոպոս ձեռնադրուած է:

Այսպէս 1661-1664 թուականներուն դարձեալ Ղրիմի առաջնորդ եղած է³²: Իր սեպհական Աստուածաշչունչին Յիշատակարանին մէջ ալ, 1661ին Կաֆա քաղաքը գտնուիլը յիշուած է: Խսկ Ղրիմեցիի ստացողը եղող եւ 1657 թուականը կրող, Երուսաղէմի թիւ 3305 ձեռագիր «Ժողովածոյց»ին պարունակած եւ Խաչատուր Խասպէկ երէցի կողմէ գրի առնուած 1663 թուակիր Յիշատակագրութեան մը մէջ (էջ 825թ), Մարտիրոս Վրդ. «Ղըրմեան տամս վերադիտող» ըլլալով յիշուած է:

1665 տարւոյ գարնան Պօլիս վերադառնալով, Եղիազար Այնթապացիի՝ Ս. կղմիածնի դէմ հակաթուական գործունէութիւնը խափանելու նպատակաւ մղուած պայքարին զլուկը կանգնած է: Նոյն տարին Երուսաղէմ գացած եւ 1666 տարւոյ սկիզբները կրկին Պօլիս վերադառնալով, Այնթացիի դէմ պայքարը շարունակած է: 1667ին, Եղիազարեան եւ Յակոբեան կողմնակիցներու միջեւ իր առաջարկութեամբ թէեւ հաշտութիւն գոյացած է, սակայն երկար չէ տեսած³³: Նոյն տարին կը գտնուէր Հալէպ, ուրէկ նամակ մը դրկած է Պօլսաբնակ Խօճա Էմիրզայի: 26 Յուլիս 1667ին ալ Հալէպի մէջ, Այնթապացիի հետ Երկու ուժագիր կնքած է:

1667-1669 թուականներուն առաջին անգամ Երուսաղէմի պատրիարքութիւնը վարած է³⁴: 1669ին Անկիւրիոյ Ս. Աստուածածին Վանքը ուխտի գացած՝ եւ այս առթիւ 18 քառեակներէ բաղկացած ներբողեան

31. «Միաբանք եւ Այցելուք», էջ 269:

32. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Ա., «Հայկական Սովետական Համրագիտարան», Երեւան, 1981, հատ. է., էջ 347թ:

33. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Ա., Մարտիրոս դրիմեցի, էջ 18:

34. ՍԱԼԱՄԱՆՑԱՆ ՏԻԳՐԱՆ Հ. Թ., «Պատմութիւն Երուսաղէմի», Երուսաղէմ, 1931, հատ. Ա., էջ 627:

մը յօրինած է: 22 Յունիս 1669ին, Քիոս կամ Սագըզ կղզին նամակ մը գրի առած է, ըստ Երուսաղէմի թիւ 186 ձեռագիր «Նամականիցին (թղ. 39թ): Դարձեալ նոյն Ձեռագրին համեմատ, 25 Ապրիլ 1671ին Երուսաղէմ կը գտնուէր՝ եւ ըստ Սաւալանեանցի (էջ 625), 7 Դեկտ. 1670ին վախճանած Աստուածատուր Պատրիարքի կտակովը, նոյն տարին կրկին պատրիարք կարգուած էր: Նոյնպէս 1671ին, Ս. Յակոբեանց Վանքը մասնաւոր ժողով մը գումարած է, Ֆրանսայէն Հալէպ ժամանած Բողոքականներու մոլար վարդապետութիւնը հերքելու համար³⁵: 1672ին, Եղիազար Այնթապցի Երուսաղէմի Աթոռով բռնադրաւելէ ետք, նոյն տարին Պոլիս վերադարձած է³⁶: 1673ին Վառնա այցելած՝ եւ այնտեղին Յակոբ Դ. Զուրայեցի Կաթողիկոսին (1598-1680) նամակ մը գրած է, ըստ Երուսաղէմի թիւ 186 Ձեռագրին: 1677-1680 թուականներուն երրորդ անգամ Երուսաղէմի Պատրիարքական Աթոռը իրեն յանձնուած է, ըստ Երուսաղէմի թիւ 120 ձեռագիր «Տօնապահառուցին³⁷: Մաղաքիս դպիր Ճէվահիրձեան (1665-1733էն ետք) ալ, իր «Ժամանակագրութիւն» անունը կրող ձեռագիր աշխատութեան մէջ, 1679ին, Թօփալ Ցովհաննէս Վոդ. ի (Ամասիացի) պատրիարքութիւնը Ղրիմեցիի ձեռքէն խած ըլլալը նշած է³⁸: Սաւալանեանցի Պատմութեան 63Ծրդ էջին տակը դրուած ծանօթագրութեան մը համաձայն, սոյն յափշտակութիւնը կատարուած է 1679 տարւոյ սկիզբը: Լստ աղքիւրին (էջ 636), Յակոբ Կաթողիկոսի թաղումէն տասը օր ետք, այսինքն չուրջ 15 Օգոստ. 1680ին, Մարտիրոս Ղրիմեցի դարձեալ Երուսաղէմի առաջնորդ նշանակուած է: 1682ին կրկին Երուսաղէմի պատրիարք ընտրուած է³⁹: 5 Օգոստոս, 1682ին, Ս. Տեղեաց խնդիրներու պատճառաւ կը գըտնուէր Պոլիս: Սոյն բոււականին, Մայր Եկեղեցին՝ Օրհնութեան Կոնդակ մը դրկած է Լեհահայոց, Սարգիս անունով նորընծայ վարդապետի մը ձեռամբ, հրաւիրելով զանոնք օժանդակել Երուսաղէմի: Կոնդակը կը կրէ Ղրիմեցիի 1667 թուակիր պատրիարքական կնիքը:

8 Ապրիլ 1683ին, Ս. Զատկի օրը Երուսաղէմի մէջ, Յոյներու՝ Հայոց դէմ կատարած յարձակումին պատճառաւ, Յոյն պատրիարքին հետ միասին դատավարութեան համար էտիրնէ կանչուած է: Սակայն վերադարձին՝ 25 Օգոստ. 1683ին, Երեքշաբթի օր մը Եղիպտոսի մէջ վերադարձին՝ 25 Օգոստ. 1683ին, Երեքշաբթի օր մը Եղիպտոսի մէջ վախճանելով, Գահիրէի Ս. Մինաս Եկեղեցւոյ Գերեզմանաստունը թաղուած է: Մահուան թուականը օրը օրին արձանագրուած է Երուսաղէմի թիւ 1921 Ձեռագրին մէջ:

35. ԱՂԱԽՆՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 289:

36. ՍԱԱՆԱԼԱՆՆԱՆ, նշ. աշխ., հա. Բ., էջ 681-682:

37. ՊՈՂԱՔԻՆԱՆ, Մայր Ցուցակ Ձեռագրաց Սրբոց Յակոբեամց, Երուսաղէմ, 1966, հա. Ա., էջ 336:

38. Ձեռագրի թիւ 1645 Կենեսիկի Միսիարեանց, Պոլիս, 1733:

39. ԱՂԱԽՆՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 289:

40. ԱՂԱԽՆՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 270-271:

* * *

Մի քանի խօսք ալ կը փափաքինք կատարել Մարտիրոս Ղրիմեցիի երկու նկարներուն մասին, որոնք մինչեւ մեր օրերը հասած են: Ասոնցմէ առաջինը գծած է ժիշտ: դարու Պօլսահայ նշանաւոր մանրանկարիչ եւ պատկերահան՝ Մարկոս Շաղկարար: Կը գտնուի Երուսաղէմի թիւ 2651 ձեռագիր Աստուածաշունչին մէջ, որ Ղրիմեցիի սեպհականութիւնը եղած է: Զայն լոյս ընծայած է Մեսրոպ Եպս. Նշանեան (1872-1944)⁴¹: Մարկոս Շաղկարար Ղրիմեցին ներկայացուցած է ծնրադիր: Զախ ձեռքով բռնած է վարդապետական գտազանը, իսկ աջ ձեռքն ալ կուրծքին վրայ զրած է: Մանրանկարը իսկապէս յաջող գործ մըն է: Տակը՝ մասամբ փակագիր եւ խոշոր երկաթագիր տառերով հետեւեալ արձանագրութիւնը կայ.

ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՄԱՐՏԻՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՂՐԻՄԵՑԻ:

Իսկ աջ կողմը, զրակալի մը վրայ գտնուող բաց գրքի մը վրան ալ, հետեւեալ բոլորագիր եւ փակագիր արձանագրութիւնը կայ.

«Ըստր Երուսաղէմայ հայրապետ Մարտիրոս վարդապետն երանի խաղաղարարաց զի: Դաս կաց»

Երկրորդ կենդանագիրը լոյս ընծայած է Յարութիւն Քիւրտեան (1901-1976)⁴²: Կը գտնուի՝ նախ Ղրիմեցիի պատկանած եւ գրչութիւնը 15 Յունիս 1655ին Երուսաղէմի մէջ աւարտած ու մեծ մասամբ Պօլսոյ մէջ ընդօրինակուած, Գրիգոր Տաթեւացիի (1346-1409) «Քարոզագիրք»ին մէջ: Զեռագիրը մի քանի տարի յետոյ Ղրիմեցիի կողմէ նույրուած է Ղրիմի Ս. Նշան Վանքին: Նկարին մէջ, եպիսկոպոսական զգեստով եւ լուսապսակ դէմքով կ'երեւայ եկեղեցական մը, որ հաւանաբար իր ուսուցիչը՝ Աստուածատուր Պատրիարքն է: Իսկ Ղրիմեցի ալ, ձախակողմեան վարի անկիւնը ծնրադիր վիճակի մէջ կը ներկայանայ: Տակն ալ երկաթագիր սա արձանագրութիւնը կայ.

ԶՂԸՐԸՑԵՑԻ ՄԱՐՏԻՐՈՍ ԱԲԵՂԱՅՑ ՅԻՇԵՍՁԻՔ:

Այս արձանագրութիւնը կրնայ իրը փաստ ծառայել թէ՝ Ղրիմեցի 15 Յունիս 1655 թուականէն յետոյ, նոյն տարին վարդապետ ձեռնադրուած է: Որովհետեւ ընդհանրապէս Զեռագիրի մը մանրանկարչութիւնը, գրչութեան ամբողջանալէն յետոյ կատարուած է:

Մանրանկարչին անունը թէեւ չէ յիշուած, սակայն նոյնպէս Մարկոս Շաղկարարին ըլլալը հաւանական է, ինչպէս որ Քիւրտեան ալ ենթադրած է: Թէեւ գրչութիւնը Երուսաղէմի մէջ լրացած, սակայն

41. «Օրագրութիւն Երեմիա Զէլայի Քէօմիւրթեանի», Հրատարակեց՝ Մեսրոպ Արք. Նշանեան, Երուսաղէմ, 1939, էջ Լթ.:

42. Մարտիրոս Ղրիմեցիի նորագիւտ մէկ Զեռագիրը, «Շողակաթ», Ստանպուլ, 1952, Սեպտ., էջ 246:

մանրանկարչութիւնը Քիւրտեանի համոզումով վստահաբար Պօլսոյ մէջ կատարուած է, նկատի առնելով ոճին Պօլսական եւ Բիւզանդական ըլլալը: Արդէն ինչպէս որ նախապէս նշեցինք, նոյն տարւոյ Դեկտեմբերի վերջերը, Ղրիմեցի Երուսաղէմէն Պօլի եկած է:

Միջանկեալ կերպով յայտնենք թէ՝ 1950-1956 թուականներուն, երբ Պալըքլը Հայոց Գերեզմանատան հին արձանագրութիւնները կը հաւաքէինք, երեւան հանած էինք Մարկոս Մաղկարարի եւ իր որդույն՝ նոյնպէս անուանի մանրանկարիչ Գարբիէ Դպրի հասարակաց փոքրագիր տապանաքարը, որ կը գտնուէր Գարամաճեան Գերդաստանի դամբարաններուն մօտ: Ուտանաւոր արձանագրութենէն յայտնի դարձաւ թէ՝ Հայրը մահացած է 1676ին, իսկ որդին ալ 1712ին:

«Քարոզագիրք»ին Յիշատակարանը շարադրուած է Մարտիրոս Աբեղայի կողմէ եւ կենսագրութեան համար կարեւոր է: Որովհետեւ Ղրիմի մէջ ծնած եւ Սուրբամիթ մէջ սնած, այսինքն ուսանած ըլլալը նշելէ յետոյ, բնաւ խօսք չէ ըրած եւդոկիա գացած ըլլալու մասին: Այլ ուղղակի Երուսաղէմ գալով, Աստուածատուր Վրդի աշակերտիլը յայտնած է:

Հետեւաբար սոյն Յիշատակարանին լոյսին տակ, Ղրիմեցիի եւ-դոկիա գացած ըլլալը թիւրիմացութիւն պէտք է նկատել, մանաւանդ որ այս մասին իր ժամանակէն որեւէ վաւերագիր ալ գոյութիւն չունի:

Յիշատակարանին այս մասը ստորեւ կը ներկայացնենք:

«Մարտիրոս լոկ անուն պաշտօնեայս Տեառն. եւ ոչ արդեամբք: Որ եւ ծնեալ եւ սմեալ եմ ի սահմանս հոնական. ի կողմանս հիւսիսային. ի մեծ կղզօնն Պոնտոսական ծովու. ի վարաչէն մայրաքաղաքն կոչեցեալ Ղրիմ եւ Սուրբիար: Եւ ի մանկութենէ սկսեալ (*մ*)ինչ եղէ ուսեալ ի սուրբ գրոց. բայց ոչ լիապէս. այլ միայն զնանաչումն տառից եւ ի խորիրդյն ամենեւին անսեղի (անտեղեակ, Գ.Բ.): զոր եւ յետ բազում ժամանակի ոչ կամեցեալ զիորուստ զաստուածավայելուչ պարզեւոյ: Եւ անարժան ժարիմամբ յանդգ(Ա)եալ մերձեցայ ի կարգս սուրբ քահանայական եւ կոօնաւորութեան. անուամբ եւ ոչ (*չէ 407թ*) գործով: Եւ եկեալ ի սուրբ քահակս Երուսաղէմ. ետու գանձն իմ ծառայութիւն ի սուրբ տնօրինականացն Քրիստոսի Աստուծոյ մերոյ: Առ ուստ երից(Ա) երանեալ երջանկապատի քաջ բարունապետին. Աստուածատուր կոչեցեալ նգնազգեաց վարդապետին եւ անյառք փիլիսոփային. ի յընքերցումն աստուածաշունչ կտսակարանաց. հնից եւ նորոց: Եւ մինչդեռ ոչ էր կիսեալ ի ձեռս իմ կարգ սուրբ մատենիցս. յաղթմանէ չարին մեծ իմն խոռվութիւն աղմկեալ ի մէջ գաղանարարոյ բռնաւորաց տեղ(ւ)ոյս. եւ եխեալ փախըստեայ դիմեալ գնացաք ի յարքայանիստ քաղաքն Կոստանդնուպոլիսի. եւ անդ ի շրջագայութեան գոլով ընթերցեալ յաւարտումն արարաք վերոյ ասացեալ սկսեալ տառիցն»:

Մարտիրոս Ղրիմեցի ստացողը եղած է նաեւ կարեւոր թուով այլ Ձեռագիրներու, որոնց մեծամասնութիւնը կը գտնուին երուսաղէմի Ս. Յակոբեանց Վանքը:

* * *

Մարտիրոս Պատրիարք Ղրիմեցի ունեցած է նաեւ աշակերտներ, որոնցմէ այսօր չորսը միայն ծանօթ են:

Եկեղեցականներէն առաջինը Յակոբ Վրդ. Կաֆայեցին է, որ 1683ին Ղրիմի առաջնորդ եղած է ըստ կնիքին⁴³: Նոյն տարին ստացած է վերոյիշեալ Ձեռագիրը: 1709ին ալ այցելած է երուսաղէմ⁴⁴:

Երկրորդը երաժիշտ Եփրեմ Վրդ.ն է, որ Աղոփանապօլսոյ առաջնորդութիւնը վարած է⁴⁵:

Երրորդն ալ Աստուածատուր Սարկաւադ Ստամպօլցին է, որ կը յիշուի Ղրիմեցիի Աստուածաշալունչին Յիշատակարանին մէջ:

Իսկ աշխարհականներէն ալ միակը՝ Ժի. դարու մեր գրական դէմքերուն տիտանը հանդիսացող՝ Երեմիա Զէլէպի Քէօմիւրճեանն է:

Բ. ԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ

Մարտիրոս Պատրիարք Կաֆայեցի իբր տաղասաց առանձնայատուկ տեղ մը կը գրաւէ Ժի. դարու Հայ Գրականութեան մէջ: Իր տաղերը կարելի է բաժնել հինգ մասի: Ասոնցմէ ոմանք Երգիծական կամ պատմական են, միւսներն ալ կրօնական, պատմական, տեղագրական եւ ներբողական բնոյթ ունին: Թողած է նաեւ նամակներ, որոնք քիչ թէ շատ պատմական կարեւորութիւն կը ներկայացնեն: 1656-1667 թուականներու միջեւ գրի առնուած ասոնցմէ տասնեակ մը, տպագրուած են 1930-1939 եւ 1941 տարիներու «Սիոն»ներուն մէջ: Իսկ իր պատուէրով գրչագրուած ձեռագիրներուն մէջ գտնուող՝ եւ իր կողմէ գրի առնուած Յիշատակարաններն ալ, իր անձին եւ կամ իր ժամանակի դէմքերուն ու դէպքերուն մասին, արժէքաւոր աղբիւրներ են:

Ղրիմեցիի տաղերը առաջին անգամ հրատարակուած են՝ Կարապէտ Կոստանեանի (1853-1920), 1892ին Թիֆլիսի մէջ լոյս տեսած «Նոր ժողովածու»ի Ա. պրակին մէջ:

43. Քիւրիտեան ՑԱՐՈՒԹԻՒՆ, նշ. աշխ., էջ 245:

44. ԱՂԱԽՆՈՒԽԻ, նշ. աշխ., էջ 328:

45. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Ս., նշ. աշխ., էջ 160 եւ 168: ՊՈՂԱՐԵՍԱՆ ՆՈՐՍՅԱՆ Ա.Ր.Փ., Մարտիրոս Պատրիարք Ղրիմեցի, «Արմալ» (պարբերագիրք, Մոնթրէալ), 1933, թիւ 19, էջ 56:

Յաջորդիւ Հ. Մկրտիչ Վրդ. Պոսուրեան (1881-1959), 1923ին Պուքըշի մէջ հրատարակած է իր երգիծական տաղերը, Յակոր ձօլուեան Սիրունիի 1890-1973) «Նաւասպրդ» ամսագրին մէջ (էջ 72-76 և 99-102): Իսկ 1930ին ալ, դարձեալ Պուքըշի մէջ, իր քերթուածներուն ինը հատը գրքոյկի ձեռով լոյս ընծայած է «Միջնադարեան Տաղասաց Մարտիրոս Ղրիմեցի եւ իր փերթուածները» խորագոռով:

Ապա իր տաղերը հրատարակուած են Փարիզի «Վէմ» հանդէսին մէջ (Ա. մաս, 1934, Սեպտ.-Հոկտ., էջ 47-52, Բ. մաս, նոյ.-Դեկտ., էջ 60-66):

Պր. Արտաշէս Մարտիրոսեան ալ, 1958ին երեւանի մէջ լոյս տեսած «Մարտիրոս Ղրիմեցի» անունը կրող մենագրութեանը մէջ, իր բանաստեղծութիւններուն քսան հատը հրատարակած է ընդարձակ ծանօթութիւններով:

Ստորեւ՝ ժամանակագրական կարգաւ կը ներկայացնենք իր գրչի կարեւոր արտադրութիւնները: Իր տաղերուն մէջ ընդհանրապէս գործածած է ռամկական բարբառ մը, որուն մէջ կարելի է հանդիպիլ նաեւ թուրքերէն բառերու:

1. Երուսալէմի 1652 տարւոյ Հայ եկեղեցականաց ժողովին մասին անխորագիր քերթուած մը, որ կը սկսի «Մեծակրաշ ծագմանէ Միածին» տողով եւ կը բաղկանայ 25 քառեակէ: Կը կրէ Տոմարական 1652 եւ Փրկչական 1654 տարեթիւերը: Գրի առնուած է «ՄԱՐՏԻՐՈՍ ԱԲԵՂԻ ԱՍԱՑԵԱԼ Է ԲԱՆԱ» ծայրանուով: Ըստ վերջին տունին, տաղը յօրինուած է երուսալէմի մէջ Վարդան Աբեղայի մը խնդրանքով, որ շատ հաւանաբար Ամրտոլու ապագայ վանահայր Վարդան Արք. Բաղդշեցին (1630?-1704) է: Որովհետեւ 1653ին իր ձեռագիր «Խորիդատանիր» յիշատակ թողած է Ս. Յակովբայ Վանքին⁴⁶: Բնագիրը կը գտնուի Անկիւրիոյ Կարմիր Վանքի թիւ 77 ձեռագիր «Հայաբանոյ»ին մէջ (էջ 461բ-466ա): Լոյս տեսած է, Բաբէդն կթղս. Կիւէսէրեանի (1868-1936) «Յուղակ Զեռագրաց ԱՅԼիւրիոյ Կարմիր Վանուց եւ Շըրշակայից» հատորին մէջ (Անթիւհաս, 1957, սիւնակ 388բ-392բ): Հրատարակուած է նաեւ՝ Վազգէն Յակոբեանի Ժ. դարու «Հայերէն Զեռագրերի Յիշատակարաններ» աշխատութեան Գ. հատորին մէջ (Երեւան, 1984, էջ 522-524):

2. «Յաղագս Ֆաղաքին Ամասիու»: Ըստ վերջին տունին, յօրինուած է 1659ին եւ կը բաղկանայ 23 քառեակներէ: Կը գտնուի Վիեննայի Միհթարեանց թիւ 979 ձեռագիր Տաղարանին մէջ (թղ. 25բ-28ա): 1892ին հրատարակուած է Կարապետ Կոստանեանի «Նոր ժողովածու»ին մէջ (Ա. պրակ, էջ 38-41): Հրատարակուած է նաեւ Ա. Մարտիրոսեանի կողմէ վերոյիշեալ աշխատութեան մէջ (էջ 131-134):

46. Ա.Պ.Խ.Ն.ՈՒ.Խ. նշ. աշխ., էջ 500:

3. «Օրինութիւն յետ քարոզի»: 1660ին գրի առնուած է եւ կը գտնուի Երուսաղէմի թիւ 588 ձեռագիր «Քարոզագիրք»ին մէջ (էջ 704-708): Կը գտնուի նաեւ Մաշտոցեան Մատենադարանի թիւ 6590 Ձեռագրին մէջ:

4. «Գովեստ Սուրբ Աստուածածնայ Վանացն Անկիւրիոյ»: Գրի առնուած է 1669ին «ՄԱ.ՐՏԻՐՈՍ ՎԱ.ՐԴԱՊԵՏԻ» ծայրանունվ եւ կը բաղկանայ 18 քառեակներէ: Կը գտնուի Ղալաթիոյ Ազգային Մատենադարանի թիւ 153 Ձեռագրին մէջ (էջ 365-368): Առաջին անգամ 1903ին հրատարակուած է կ. Կոստանեանի կողմէ («Նոր Ժողովածոյ», Թիֆլիս, Դ. պրակ): Երկրորդ անգամ ալ լոյս տեսած է Կիւլէսէրեանի կողմէ պատրաստուած Ցուցակին մէջ (էջ 972-974): Վերջին տունին տողն է՝ «Մարտիրոս պիտակ պիտո Սաղիմայն», ինչ որ կը փաստէ թէ՝ 1669ին Երուսաղէմի պատրիարքն էր:

5. «Յիշատակարան Գրոց»: Գրի առնուած է 1670ին եւ կը գտնուի Վիեննայի Միհթարեանց թիւ 988 ձեռագիր «Հաւաքածոյ»ին մէջ (թղ. 166բ-176բ), ինչպէս նաեւ Անկիւրիոյ Կարմիր Վանքի թիւ 89 եւ 110 Ձեռագիրներուն մէջ: Կը բաղկանայ 276 տողէ (Հին Կտակարան) եւ 36 քառեակէ (Նոր Կտակարան):

6. «Ոլլը Երեմիա Մարգարէին, որ է երրայեցերէն Թրէնի»: Գրի առնուած է մօտաւորապէս 1670ին եւ կը բաղկանայ 574 չափածոյ տողէ: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 ձեռագիր «Ժողովածու»ին մէջ (էջ 113բ-116ա):

7. «Գանձ ի մահ Տեառն Աստուածատրոյ Սուրբ Երուսաղէմայ Հայրապետի»: Գրի առնուած է 1671ին եւ կը բաղկանայ 275 տողէ: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 (էջ 126ա-127բ) եւ թիւ 6517 Ձեռագիրներուն մէջ (էջ 30ա-բ):

8. «Կարգ եւ թիւ թագաւորաց ազգիս Հայոց»: Գրի առնուած է 1672ին: Սոյն տաղաչափեալ ժամանակագրութիւնը կը հասնի մինչեւ 1375 թուականը: Կը գտնուի Վիեննայի Միհթարեանց թիւ 465 (էջ 19բ-22ա), ինչպէս նաեւ Մաշտոցեան Մատենադարանի թիւ 737 (էջ 197ա-199բ) եւ թիւ 1495 (էջ 141բ-142բ) Ձեռագիրներուն մէջ: Վերջին մասը օգտագործուած է Էտուառ Տիւլորիէի (1807-1881) «Recueil des Historiens des Croisades» աշխատութեան մէջ (էջ 684-687)⁴⁷: Կը գրտնուի նաեւ Մաշտոցեան Մատենադարանի թիւ 9857 Ձեռագրին մէջ:

9. «Յանկ եւ ցուցակ Յայսմաւուրաց Գրոց ի վերայ Երկուտասան ամսոց»: Գրի առնուած է նոյնպէս 1672ին եւ կը բաղկանայ 400 տունէ: Ամբողջական Յայսմաւուրքին տաղաչափեալ ձեւն է: Բնագիրը կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 Ձեռագրին մէջ (էջ 116ա-123բ):

47. ՂԱԶԻԿԵԱՆ Հ. Ա.ՐՍէՆ, Հայկական նոր Մատենագիտուրիւն, Վենետիկ, 1909-1912, սիւնակ 1924:

10. «Պատմութիւն Ղրիմայ երկրին»: Գրի առնուած է նոյնպէս 1672ին եւ կը բաղկանայ 77 քառեակէ: Բնագիրը կը գտնուի Օքսֆորտի Բողէեան Գրադարանը: Առաջին անգամ ըլլալով հրատարակուած է Ա. Մարտիրոսեանի կողմէ (էջ 142-152): Կը գտնուի նաեւ Մաշտոցեան Մատենադարանի թիւ 9857 ձեռագիր «Ժողովածու»ին մէջ:

11. «Սլիբրասեմ առ Սուրբ Աստուածածինն»: 1681ին գրի առնուած է եւ կը բաղկանայ 68 չափածոյ տողէ: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 (էջ 126) եւ թիւ 7717 (էջ 242բ-245բ) Զեռագիրներուն մէջ:

Մնացեալները թուական չունենալնուն պատճառաւ, այբուբենական կարգով դասաւորած ենք:

12. «Արդ սիրեցեալի իմ միւսանգամ» «Ա. տող»: Նոյնպէս ուսուցչին՝ Աստուածատուր Պատրիարքի նույրուած ողը մըն է, որ կը բաղկանայ 286 տողէ: Ծայրանունն է «ՄԱՐՏԻՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԷԲԱՆՍ ԱՇԱԿԵՐՏԻ ՄՐԲՈՅԱ»: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 Զեռագրին մէջ (էջ 127բ-128բ):

13. «Քանի պիտանիք գեղզօրէն ի գիներբուս»: Կը գտնուի Ժէ. դարու պատկանող Երուսաղէմի թիւ 1517 «Ժողովածոյ»ին մէջ: Սոյն տաղը ցարդ անծանօթ մնացած է:

14. «Կարգ Վարդապետաց Հայոց»: Բնագիրը կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 Զեռագրին մէջ (էջ 172բ-173ա): Բովանդակութեան մէջ՝ Մխիթար Գոչէ (1120-1213) սկսեալ, մինչեւ Ղրիմեցիի աշակերտը եղող՝ Աղքիանապօլսոյ առաջնորդ եւ երաժիշտ՝ Եփրեմ Վրդ.ի մասին կենսագրական տեղեկութիւններ կը պարունակէ: Այս եկեղեցականը՝ ըստ Մաշտոցեան Մատենադարանի Զեռագրաց համառոտ ցուցակի խմբագրութեան, 1684-1702 թուականներու միջեւ երիցս Պոլսոյ պատրիարք եղած՝ Եփրեմ Վրդ. Ղափանցին՝, որ ծանօթ է նաեւ իրր գրիչ, ստացող եւ հեղինակ (Երեւան, 1965, հո. Ա., սիւնակ 1493): 1701-1719 թուականներուն գրչագրուած Մաշտոցեան Մատենադարանի թիւ 44 ձեռագիր «Ժողովածու»ին մէջ, «Յաղագ Անդրիանու եկեղեցւոյ նորոգութեան» խորագիրը կրող գրութիւն մը ունի:

15. «Յաղագ բնութեանն Քրիստոսի»: Միակ ծանօթ թարգմանութիւնն է: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 7255 ձեռագիր «Ժողովածու»ին մէջ, որ 1701ին Աղքիանապօլսոյ մէջ գրչագրուած է Մինաս Քահանայի ձեռամբ: Ստացողը եղածը է իր վերոյիշեալ աշակերտը՝ Եփրեմ Վրդ.:

16. «Յաղագ համարողութեան է եւ քուց»: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 Զեռագրին մէջ⁴⁸:

48. ՄԱՐՏԻՐՈՍ Ա., նշ. աշխ., էջ 75:

17. «Տաղ եւ գովասանութիւն վասն այգեաց»: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 7717 ձեռագիր «Տաղարան»ին մէջ պակասաւոր ձեւով (էջ 238ա): Սոյն Ձեռագիրը 1695ին Աղրիանապօլսոյ մէջ գրչագրուած է Մինաս Քահանայի ձեռամբ: Ստացողը եղած է դարձեալ եփրեմ Վրդ:

18. «Օրինութիւն վասն ժողովրդոց ի ժամ քարոզութեան վարդապետաց»: Կը գտնուի Մաշտոցեան Մատենադարանի թիւ 1495 (էջ 123բ-124բ) եւ Երուսաղէմի թիւ 3011 (էջ 159-164) Ձեռագիրներուն մէջ: Կը բաղկանայ տասը քառեակէ:

Պր. Մարտիրոսեան գտած է նաև իր չորս հայատառ թուրքերէն տաղերը, որոնցմէ առաջինը կը վերաբերի Վառնայի բաղնիքին, երկրորդ եւ երրորդը՝ Պապատաղի, իսկ չորրորդն ալ՝ Զիլայեցի երիցուն հաւի գովասանքն է: Չորսն ալ կը գտնուին Մաշտոցեան Մատենադարանի թիւ 3860 ձեռագիր «Ժողովածուցին մէջ⁴⁹:

Գ. ՆՈՐԱՅԻՍՅՈՒԹ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

1968 տարւոյ սկիզբները, երբ դեռ նոր ստանձնած էինք Թրքահայոց Պատրիարքարանի Գանձատան եւ Դիւանատան վարչութիւնը, Գանձատան դարաններէն միոյն մէջ մեր ուշադրութիւնը գրաւած էր փոքրածաւալ ձեռագիր մը: Երբ զայն թղթատեցինք, տեսանք թէ բովանդակութիւնը կարեւոր էր, մանաւանդ իր պարունակած եւ մարտիրոս Վրդ: Ղրիմեցիի կողմէ յօրինուած անծանօթ Ցիշատակարանին պատճառաւ:

Նախ կը նկարագրենք Ձեռագիրը, որ ներկայիս կը կրէ 12 թուահամարը: Կրնանք զայն նկատել «Հաւաքածոյ» մը, որուն գրիչը, վայրը եւ թուականը անծանօթ է: Պարունակած ամենավերջին թուականը 1693 է: Կը բաղկանայ 15 գրուած եւ վերջաւորութեան 13 պարապ էջերէ: Մեծութիւնն է 11.5×17.5 սմ: Գրչութիւնը Ժէ. դարու ճաշակաւոր նոտր է: Բովանդակութեան մէջ կարելի է հանդիպիլ համառօտ քերթուածներու, հանելուկներու եւ տապանագիրներու: Գրչութիւնը զանազան անձերու կը պատկանի:

Թուական կրողներուն կարեւորները ստորեւ կը ներկայացնենք:

Էջ 3, 10 նոյ. 1671ին, հինգ տողնոց քերթուածի մը մէջ, Տիգրանակերտցի Թումա երէց անունով գրիչ մը կը յիշուի: Պարունակութենէն յայտնի կը դառնայ թէ՝ հաւանաբար Ղրիմեցիի համար գրչագրուած Ձեռագրի մը Ցիշատակարանն է: Տաղաչափութիւնը 5+5+5=15 ոտք է: Բնագիրը հետեւեան է:

49. Նշ. աշխ., էջ 176-177:

Ձեռամբ գըծագրի. Թումա իրիցի. 'ի կերտ Տիգրանի:
Թըլին հազարի. հարիւր քանի. նոյեմբեր տասնի:
'ի վայելս անձնի. աստուածաբանի. Տէր Մարտիրոսի:
Հանդիպող սրմի. մէկ Տէր ողորմի. առջիք արժանի:
Քրիստոսն ամենի. փըրկիչն համայնի. ձեզ եւս ողորմի:

Էջ 5-6. Փիլիպպոս անունով անձի մը կողմէ յօրինուած քերթուած մը գոյութիւն ունի, որ կը բաղկանայ ինը քառեակէ: Պարունակութիւնը հանձելուկի բնոյթ ունի:

Էջ 6-9. Պողոս անունի բանի սպասաւորէ, այսինքն եկեղեցականէ մը գրուած՝ եւ 13 քառեակէ բաղկացած ոտանաւորի մը կը հանդիպինք, որ կը կրէ 1632 թուականը, ինչ որ կը յայտնէ վերջին տունին, գիւազիր գրուած վերջին ԼՌԱՄ բառը: Պարունակութեան մէջ կը յիշուին ինը անուններ, որոնք ժամանակակից կաթողիկոսներու եւ կամ պատրիարքներու կը թուին պատկանիլ:

Էջ 10-11. Տիգրանակերտոցի թորոս Եպիսկոպոսի կողմէ յօրինուած երեսուն տողնոց ոտանաւոր Յիշատակարան մը կայ, որուն մէջ 1649ին երուսաղէմ այցելած՝ եւ բնակած խուցին մէջ նորոգութիւններ կատարած ըլլալը նշած է: Զինքը յիշած են՝ Օրմանեան Պատրիարք⁵⁰ եւ Աղաւունի Եպս.⁵¹ Առաջինը կը յայտնէ թէ՝ 1651ին Փիլիպպոս Կաթողիկոսի Ս. Յակովայ Վանքին մէջ գումարած ժողովին մասնակցած է: Երկրորդն ալ կը գրէ թէ 1654ին Տիգրանակերտի նուիրակ նշանակուած է: 1658ին Երուսաղէմ վերաբանալէ քիչ յետոյ Կեսարիա եւ Գաղատիա գացած է: Միջոց մը ետք Մարտիրոս Վրդ.ի հրամանաւուղեւորած Նրիմի Ս. Խաչ Վանքը, ուր 10 Դեկտ. 1666ին, իննսնամեայ տարիքին, աւարտած է ընդօրինակութիւնը Անկիւրիոյ Կարմիր Վանքի թիւ 23 ձեռագիր Աստուածաշունչին: Գրչագրած է նաեւ մի քանն այլ Ձեռագիրներ:

Իր անձին եւ տուած տեղեկութեանց կարեւորութեանը պատճառաւ, բնագիրը ստորեւ կը ներկայացնենք: Տաղաչափական $4+4+4=12$ ոտք է: Պարունակած ուղղագրական սիալներէն կարելի է հետեւցնել թէ՝ շատ ուսեալ եկեղեցական մը չէ եղած:

Ես Թորոս Եպիսկոպոս ծառայ Փրկչին,
Որ ի յերկրէն Տիգրանակերտ մեծ քաղաքի.
Եկի քաղաքն էրուսաղէմ 'ի Պաղեստի,
Երկրագել յաստուածընկալ գերեզմանի:

Աբերականը գրոհի հայկազանի,
Երեակ քաղիցը աւարտեալ հարիւրի.

50. «Ազգապատում», Պոլիս, 1914, հունիս, սիւնակ 2457:

51. Նշ. աշխ., Էջ 160-162:

Եւ հինգ երրորդ յորելանին յարաքարդի,
Զորից տասանց եւ ութերրորդ բուականի (1649):

Ըսպասաւոր մեծահոչակ սրբոյ ուխտի,
Գեղեցկաշէն բարձրահայեաց սուրբ տանարի.
Յաքոռ սրբոյն առաքելոյն Յակոբոսի,
Որ է այժմոյս վիճակ մերում Հայոց ազգի:

Պանդխտեցայ բազում աւուր յայսմ իցի,
Մաքրեալ զսա պայծառ գունով զարդարեցի.
Գեղեցկաշար ըռափներով (յ)օրինեցի,
Եւ պատուհանի ցեղս ՚ի ցեղի նորոգեցի:

Ձեզ պատուիրեմ աստ յետ յիսնէ քնակողի,
Զգուշանալ զի մի երբէք պատահեսցի.
Յամեն ոք եկեալ (յ)անդգնարար զսա քակեսցի,
Շինուածք իմոյս (յ)օրինուածոյս աղարտեցի:

Ով ոք երէ սիրով պատուերս իմ ընկայցի,
Ընդ երկայն աւուրս ուրախութեամբ վայելեսցի.
Եւ ով քակտումն շինուածոցս (յ)օժարեսցի,
Յանշէն (այսպէս) կեհեանն (այսպէս) յալիտենից ընկըղմեսցի:

Նարագրեցաւ բանըս սակաւ ՚ի քարտիսի,
Ձեռամբ Թորոս եալսկոպոս Տիքրանացի (այսպէս).
Սահմի ամ(ս)ու յինն երրորդին չորք շապարի (այսպէս),
Հնգետասան որ է լերումն (այսպէս) աւորք (այսպէս) լուսնի.
Յիշման առնեք աղքատ Թորոս յարժանի,
Եւ բուք (այսպէս) լերուք յիշման արժան Գերսամանի:

Էջ 11. «ՍՈՂՈՄՈՆ» ծայրանունով քերթուած մը կայ: Հակառակ անթուակիր ըլլալուն, լաւ շարադրուելուն պատճառաւ, պատճէնը ստորեւ կ'արձանագրենք: Այս անձը կրնայ ըլլալ Պօլսոյ մէջ երուսաղէմի գործակալ Խօջա Սողոմոնը, որ յիշուած է 1667ին Սաւալանեանցի Պատմութեան մէջ (Հ. Ա., Էջ 619):

Սակաւ պատուէր ինչ գծական.
՚ի քեզ յանձնեմ տրակ անկենդան:
Ունող բանից պատահական.
որով յայտնին իհաք ամենայն:
Ղօղել փութով ուր է պայման.
կնքով քոյին անքողջական (այսպէս):

Ոչ տալ քեզ թոյլ ումեք բացման.

ընթեռնելոյ կամ գիտութեան:

Մըտցես ՚ի գահն հոչական.

երկրպագցես ընդ մեր փոխան:

Ուր գահն է մեծ յոյժ հոչական.

ձեռակերտեալն կոստանդեան:

Նըմին տացիս աւանդական:

որ քողն ասի խաղաղական:

Բնագրին երկրորդ տողին մէջ անցնող «տրակ» բառը կը նշանակէ տեսրակ կամ թղթիկ: Իսկ հինգերորդ տողին մէջ «դողել» բայն ալ պահելու կամ ծածկելու իմաստը ունի:

Էջ 12, 1 Յունուար 1690ին, Եգիպտոսի մէջ բանասէր Յովհաննէսի կողմէ յօրինուած քերթուած մը տեղ կը գրաւէ, որուն մէջ Երուսաղէմէն հեռանալով Եգիպտոս գացած ըլլալը նշած է: Քերթողին ով ըլլալը գժբախտաբար կարելի չեղաւ ասուգել: Բնագրին մէջ երկու տողը մէկ տողի վրայ շարադրուած է: Թուականը կը յայտնէ ԶԼՌԱԼԻ (1139) բառը:

Այս սուտ աշխարհս է բզգալի.

Մարդ զինչ տեսնել կարծէ զրարի:

Քանզի քննելին է դժուարի.

Ցշմարտութեան ճանապարհի:

Սողոմոնի բանն ըստուգի.

որ խրատէ յոգոյ ամենի:

Են ճանապարհ թէ դորդ կարծի.

բայց կատարած ՚ի դժոխս հայի:

Ուրեմն ոմանց զսոյցն ստի.

որոց զսուտըն Ցշմարտացի:

Սակայն անմեղն դասապարտի.

՚ի թիւր մարդոց դատաստանի:

Զի տուն եղեալ են պըղծալի.

կամակցութեամբ սատանայի:

Ո՞հ վըրէժխնդիրն Աստուած լինի.

աւուրն ահեղ ՚ի յատենի:

Տաղըս չափեալ մեղսափրի.

Եւ բանասէր Յովանէսի (այսպէս):

Տարտամ մլոտ աւարտ ելի.

՚ի մեծ քաղաքն յԵգիպտոսի:

Զհեռացցեալս յԵրուսաղէմի.

՚ի թուարերութեան հայկականի:

Յայտնի գըրովը ծըռալի.

յուշիմ մտօֆ փութով գտցի:

Յաւարտ ամսոյ դեկտեմբերի.

ի սկիզբն յունվար տարեմըսի:

Քերթուածին վերջաւորութեան «Ծա պիլաղէր: Դու տէ կէչէր» (ո՞վ եղայր այս ալ կ'անցնի) թուրքերէն տողը գոյութիւն ունի: «Պիլաղէր»ին ուղիղ ձեւը «պիլատէր» կամ «պիլրատէր» պիտի ըլլայ: Իսկ եօթներորդ տողին մէջ անցնող «ղորդ» բառը կը նշանակէ ուղիղ կամ շխտակ:

Էջ 12. էջին կէսէն անդին կը գտնուի Տարօնեցի Աստուածատուր Պատրիարքի տապանագիրը, որ աննշան տարբերութիւններ կը ներկայացնէ Մկրտիչ Եպս. Աղաւնունիի հրատարակած բնագրին հետ բաղդատմամբ⁵²: Ասով հանդերձ պատճէնը ստորեւ կը ներկայացնենք, նկատի առնելով թէ՝ Ղրիմեցիի ուսուցիչն է եւ սակաւաթիւ անձեր միայն «Միարանի եւ Այցելուք» հատորը իրենց Զեռքին տակ ունին: Յօրինուած է $4+4=8$ ոտք տաղաչափութեան վրայ:

ՆՍԵՄԱՅԱՐԿ ԴԻՐՍ ԸՍՏՈՐԻՆ.

ՈՒՆԻ ՅԱՀԱՆԴ ԶԳԱՆԶ ԳՈՎԵԼԻՆ.

ԶՄԱՔՈՒՐ ՄԱՐՄԻՆ ԲԱԶՄԵՐԱՆԿԻՆ.

ԱՍՏՈՒԱԾՍՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ.

ՆՍՏԵԱԼ ՚Ի ԳԱԶԼՆ ՅԱԿՈՐԻՆ.

ԸՍ ՄԱՐՄՆՈՑՆ ԵՂԲՈՐ ՄԵՐՈՑ ՓՐԿՉԻՆ.

ՄԵՇ ՊԱՏՐԻԱՐԳ ԽՄԶՈՐԴ ՆԼՄԻՆ.

ՅԵՐՈՒՍԱԼԵՄ ՍՈՒՐԲ ՔԱՂԱՔԻՆ.

ՀԱՅՐԱՊԵՏԱՑ ՄՐԲՈՑ ԿԱՐԳԻՆ.

ՓԱՅԼԵՐ ՎԱՐՈՒԻՔ ԳԵՐ ՔԱՆ ԶՆՈՄԻՆ.

ԷՐ ԱՆԶԱՆԶԻՐ ՚Ի ՔԱՐՈԶԻՆ.

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՔԱԶ ՐԱԲՈՒՆԻՆ.

ԱՐԴ ՓՈԽԵՑԱԿ ԱՌ ՑԱՆԿԱԼԻՆ.

ԶՈՒԵԱՑ ՅԱՑՍԵԱՑՍ ՅՈՑՍԸՆ ՎԵՐԻՆ.

ԼՀՑԵԱԼ ՇՐՋԱՆՍ ՄԵՐ ՀԱԶԱՐԻՆ.

ՃԻ. ՅԱՐԱԲԱՐԴԻՆ (1120-1671):

Ինչպէս որ նախապէս տեսանք, իրականութեան մէջ Աստուածատուր Պատրիարք վախճանած է 7 Դեկտ. 1670ին: Հետեւաբար վերոգրեալ տարեթիւը ուղիղ չէ:

Էջ 13. Գոյութիւն ունի Երուսաղէմի Գրիգոր Պարոն Տէր Պատրիարքի (+1645) տապանագիրը, որ Աղաւնունիի հրատարակածէն տարբեր է: Հետեւաբար պէտք է ենթադրել թէ՝ իր դամբարանը փոփոխութեան ենթարկուած է: Այս պատճառաւ պատճէնը ստորեւ կը ներկայացնենք:

ԱՅՍ ՏԱՊԱՆ ՏԵՐ ԳՐԻԳՈՐԻՆ.
 ՀԱՅՈՑ ԱԶԳԱՑ ԴԻՏԱՊԵՏԻՆ.
 ՎԱՂՃԱՆԵՑԱՒ ԵՐԱՆԵԼԻՆ.
 ՀԱՅՈՑ ՀԱԶԱՐ ԹՌՈՒԻՆ.
 Ղ ԵՒ Դ ԱԻԵԼՈՐԴԻՆ (1094=1645).
 ՈՎ ՈՐ ԿԱՐԴԱՑ ՏԱՑ ԶՈՂՈՐՄԻՆ.
 ԱՍՏՈՒԱԾ ԳԹԱՑ Ի ԻՒՐ ՀՈԳԻՆ:

Էջ 13. Ուղիղ երեք դար առաջ, 1693ին երիտասարդ տարիքի մէջ
 մահացած Տիրացու Պաղտասարի մը տապանագրին կը հանդիպինք:
 Որդին է երեմիա անունով երէցի մը եւ թոռո՞՝ Պաղտասար անունով
 քահանայի մը: Արձանագրութիւնը հետեւեալն է:

ԱՆՑԱԽՈՐՔ ՁԱՆԱՊԱՐՀԻ.
 ՏԵՍԿԻ ԶՇԻՐԻՄՍ ԱՅՍ ԳՈՎԵԼԻ.
 ՔԱՆՉԻ Է ՍՍ. ԴԻՐ ՏԱՊԱՆԻ.
 ԱՐԴ ՄԱՅՐ ՄԱՆԿԱՆ ՊԱՂՏԱՍԱՐԻ.
 ՈՒՆՈՂ ՍՐԲՈՑ ԱՍՏԻՃԱՆԻ.
 ԵՒ ԸՆԹԵՐՑՈՂ ԵԿԵՂԵՑԻ.
 ՈՐ ԷՐ ՈՐԴԻ ԵՐԵՄԻԱ. ԻՐԻՑԻ.
 ԹՈՌ ՏԵՐ ՊԱՂՏԱՍԱՐ ՔԱՀԱՆԱՑԻ.
 ՍՈՒՐԲ ՀԱՒՏՏՈՎ ԱՌ ՏԵՐ ՓՈԽԻ.
 ՄԱՆՈՒԿ ՏԻՕՔ ՀԱՏ ՀԱՄԱԿԻ.
 Ի ՄԱՀՈՒԱՆէ ՏԱՐԱԺԱՄԻ.
 ՈՃԽԲ ԹՎԱԿԱՆԻ (1693).
 ԹՈՂԵԱԼ ԿՍԿԻԾ ԻՒՐ ԾԸՆՈՂԻ.
 ԱՐԱՐ ԶԳԵՐԻՄ ԽԵՂՃ ՈՒ ԼԱԼԻ.
 ՏԱՐԱԿՈՒՍԵԱԼ ԿԵՆՈՔ ՇՐՁԻ.
 ԱՆՄԽԻԹԱՐ ՎԵՐԱՑ ԵՐԿՐԻ:

Էջ 13. Նոյն էջին վրայ գոյութիւն ունի նաեւ, 28 Մարտ 1693ին
 մեռած, Տէր Երեմիայի հոգեստը դուստը՝ նոր Խաթունին տապանա-
 գիրը, որ կը բաղկանայ ութը տողէ: Իր արձանագրութիւնն ալ ստորեւ
 կը ներկայացնենք: Հզու կամ Խզու Մշոյ մօտերը կը գտնուի:

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՈՂՈՐՄԱՆԾԻՆ.
 ՀԶՎԵՑԻ ՆՈՐ ԽԱԹՈՒՆԻՆ.
 ՀՈԳԵՒՈՐ ԴՍՏԵՐՆ ՏԵՐ ԵՐԵՄԻԱՑԻՆ.
 ԱԻԱՐԾ ԿԵՆԱՑ ԼԻՆԻ ՍՈՐԻՆ.
 Ի ՄԱՀՈՒԱՆէ ՏԱՐԱԺԱՄԻՆ.
 ՈՃԽԲ ԹՎԱԿԱՆԻՆ.
 ՄԱՐՏԻ ԱՄՄՈՑ ԻԾ-ԻՆ.
 ՈՐՔ ՀԱՆԴԻՊԻՔ ՏԱՑՔ ԶՈՂՈՐՄԻՆ:

Վերոյիշեալ Երեմիա Երէցը հաւանաբար այն անձն է, զոր արձանագրած է Աղանունի⁵³, իբր գրիչը Ղալաթիոյ Աղդ. Մատենադարանի թիւ 92 Ձեռագրին, որ ընդօրինակուած է Երուսաղէմի մէջ 1674ին։ 1671ին, նոյն անձը դարձեալ Երուսաղէմի մէջ գրչագրած է նաեւ Երուսաղէմի թիւ 623 Ձեռագրիը։

«Միարանք եւ Այցելուք»ի մէջ (էջ 407) կը հանդիպինք նաեւ վերոյիշեալ Պաղտասար Քհնյ. Հըզուեցի յիշատակութեան։ Ան՝ 1651ին Երուսաղէմի մէջ ստացողը եղած է նկարազարդ ձեռագիր Շարակնոցի մը, որուն Յիշատակարանին մէջ իր պարագաներուն միջեւ, յիշատակուած է նաեւ իր «Նորաբողբոջ» որդին՝ Երեմիա Սարկաւագը, որուն յառաջիկային նոյն անունով քահանայ ձեռնադրուած ըլլալը յայտնի կը դառնայ։

Վերագրեալ Գրիգոր եւ Աստուածատուր Պատրիարքներու, Տիրացու Պաղտասարի եւ Նոր Խաթունի տապանագիրները, ինչպէս նաեւ Երուսաղէմի հետ առընչութիւն ունեցող այլ արձանագրութիւններ պարունակելէն, կարելի է հետեւցնել թէ՝ սոյն Ձեռագրին գրչութեան վայրը եղած է յիշեալ քաղաքը։

Ղրիմեցիի ամբողջական Յիշատակարանին առաջ, գոյութիւն ունի նաեւ համառօտ քերթուած մը, որ Ձեռագրիս թուականին տեսակէտով կարեւոր է, որովհետեւ կը հասնի մինչեւ 1701 տարեթիւը, զոր կը յայտնէ, վերջընթեր տողին մէջ գտնուող Մի ՅՈՅԺ ՀԱՄ բառերուն թուական արժէքներուն գումարը։ Այս պատճառաւ արժան կը համարենք սոյն տաղն ալ ստորեւ նշանակել։

Ով անկենդան բանաւոր քեզ երանի.

Որ գնալոց ես այս նեղ տեղի.

Գնացած տեղու (այսպէս) շուտով տաս պատախանի։

Էնն միշտ էի գերապատճան եւ ինքնասահման միակի։

Պարզ իմն եւ յաւէտ գոյն իսկ պարզագոյի։

Յորմէ ըստ պատկերի եւ առ պատկերի։

Էնդ Աստուած գքած ամենաբարի։

Ողորմեա՛ գերոյս այս անառակի։

Է՛ մի յոյժ համ տարիս ըստ թուականի։

Ի նմայն ձեզ մեզ Տէրն ողորմեսցի։

Էջ 13. Մարտիրոս Վրդ. Ղրիմեցիի կողմէ գրի առնուած Յիշատակարանին տասնըմէկ տողերը կան։ Իսկ յաջորդ 14-15րդ էջերուն վրայ ալ տրուած է ամբողջութիւնը, որ կը բաղկանայ 36 տողէ։ Բնագրին մէջ սակայն 31 տող է։ Թուականը կը յայտնէ 18րդ տողին մէջ գտնուող «ոահեալ» բառը, որուն թուական արժէքն է 1107 եւ կը հա-

մապատասխանէ փրկչական 1658 տարեթուկն: «ՄԱՐ-
ՏԻՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ Է-ԲԱՆՍ ԱՅՍ ՂԵՐԻՄԵՑԻ ԹԵՆ», ինչ որ կը փաս-
տէ իր կողմէ յօրինուած ըլլալը: Տաղաչափութիւնը $8+8=16$ ոտք է:
Գրիչն է Յովհաննէս Ալիքսանեան, իսկ վայրն է Ղրիմու Ղարասու
քաղաքի Ս. Օգսէնդ Եկեղեցին:

Սկիզբի տողերէն յայտնի կը դառնայ թէ՝ Մարտիրոս Ղրիմեցի
սոյն Յիշատակարանը գրի առած է Արթուն, այսինքն Գրիգոր անունը
կրող եպիսկոպոսի մը հեղինակութիւնը եղող երկասիրութեան մը հա-
մար, որուն իր պատուէրով պատրաստուած ըլլալը երեւան կու գայ
15րդ տողէն: 14րդ տողը ենթադրել կու տայ թէ՝ աշխատութիւնը Սո-
ղոմոն հմաստունի «Երգ Երգոց»ին մեկնութիւնն է: Իսկ 24–25րդ տո-
ղերէն՝ հեղինակին Ղրիմի առաջնորդ Գրիգոր Եպիսկոպոսը ըլլալուն
վերահասու կը դառնանք:

Անհրաժեշտ կը նկատենք մի քանի տեղեկութիւն հաղորդել այս
եկեղեցականին մասին, որ Ղրիմեցիի մեծ գովեստներուն արժանացած
է, ինչպէս որ քիչ յետոյ պիտի տեսնենք:

Մեզ ծանօթ աղքիւրներու մէջ, առաջին անգամ Ղրիմի առաջնորդ
յիշուած է, Տօմարական Ռձ (1651) եւ Փրկչական (ՌՌԾԲ (1652))
թուականը կրող: Մաշտոցեան Մատենադարանի թիւ 289 ձեռագիր
Աւետարանին Յիշատակարանին մէջ⁵⁴:

Երկրորդ անգամ՝ առաջնորդ եւ արքեպիսկոպոս ըլլալով, 1653ին
յիշուած է նոյն Մատենադարանին թիւ 7392 ձեռագիր Յայսմատուրքին
Յիշատակարանին մէջ: Երրորդ անգամ յիշուած է 1656ին, նոյն Մա-
տենադարանին թիւ 2534 ձեռագիր Աւետարանին Յիշատակարանին
մէջ: Չորրորդ անգամ յիշուած է նոյն թուականին Ձիշեալ Մատենա-
դարանին թիւ 8315 ձեռագիր Աւետարանին Յիշատակարանին մէջ:
Հինգերորդ անգամ յիշուած է նոյն թուականին, Ղեւոնդ Վրդ. Փիր-
ղալէմեանի (1830–1891) «Նշխարք»ին Բ. հատորին մէջ: Իսկ վեցերորդ
անգամ կը յիշուի 1657ին, դարձեալ Մաշտոցեան Մատենադարանի թիւ
2536 ձեռագիր Աւետարանին Յիշատակարանին մէջ:

Տպագրուած վերջին հինգ Յիշատակարաններուն լուսապատճէն-
ները մեզ ուղարկելու ազնուութիւնը ունեցաւ, Երեւանէն Փրօֆ.
Դոկտ. Պարոյը Մուրատեան, որուն հոս ալ կը յայտնենք մեր շնոր-
հակալիքը:

Դարձեալ Մաշտոցեան Մատենադարանի՝ 1650ին Կաֆայի մէջ
գրչագրուած թիւ 7594 ձեռագիր Գանձարանին եւ յիշեալ Մատենա-
դարանի՝ 1654ին, նոյնպէս Կաֆայի մէջ ընդօրինակուած թիւ 7698
ձեռագիր Աւետարանին մէջ, սոյն Զեռագիրներուն ստացողը եւ արքե-

54. ՅԱԿՈԲԵԱՆ ՎԱԶԳԻՆ, Մայր Ցուցակ Զեռագրաց Մաշտոցի Անուան Մատենադ-
րանի, Երեւան, 1984, հո. Ա., սիւնակ 1207:

պիսկոպոս ըլլալով յիշուած է: Իսկ նոյն Մատենադարանի թիւ 2705 ձեռագիր Աստուածաշունչին՝ Կաֆայի մէջ 1660ին երրորդ ստացողը եղած է Գրիգոր Եպս. մը, որ նոյն անձը պիտի ըլլայ:

Հետեւաբար՝ Գրիգոր Արք., մօտաւորապէս 1650-1660 թթ. Ղրիմի առաջնորդ եղած է: Լստ «Լումա» հանդէսին (1902, էջ 211), անծանօթ թուականի մը երուսաղէմ ուխտի գացած միջոցին ճամբան վախճանած է⁶⁵:

Ստորեւ կը ներկայացնենք այժմ, Մարտիրոս Վրդ. Ղրիմեցիի նորայայտ կարեւոր Յիշատակարանին բնագիրը:

Մակագրեցաւ այս սուրբ մատեան. յոգնաբախիծ նշգրտարան:

Անդրադարձի կոչի կերան. զնաշակ սորին որք կրթեցան:

Ռարունըն վեհ պետ սըրբազան. յարբուն անուամբ յօրջորջական:

Տառի յոքումբք շարայարեան. կազմեաց հոգւոյ մեր դեղ բուժման:

'Ի Աստուծոյ աղերս մաղբան. յաղագս վերնոյ շաւդին բացման:

Բամից հանուրց ասէանազեան. շնորհեցաւ գանձան այս պատուական:

Որպէս բամոյն մովսիսական. հնոյ կտակին տասնբանեան:

Սա է եւ սաստ նմին հանգեան. դառնացողացն իրը գդաղան:

Վարդապետաց բացօղ դաւդեան. պողոսայից լայն եւ կածան:

Այլեւ պետից բամոյն համայն է. սա ուղղիչ իրը զինք-ան:

Բոտին սպիտակ գոր լ'անպիտան. անկիրք բանի տաղահիւսման:

Դրուատ երգայն հոմերուսեան. անվարծ 'ի կրօնս նոցին ուսման:

Անուամբ եւեթ սիրողաբան. այլ 'ի շնորհաց դաստարկ լ'ունայն:

Պայծառատիպ եւ պատվական. յաստուածախօս երգոյս երօրեան:

Եղէ ըդձի խնդրող զսորայն. յոյժ ջերմասեռ տարփողական:

Տալ լաւ վարկա(յ) զմաննայն. եւ զա գանձել յերկնից կայան:

'Ի յարեթեանս շրջաբերան. բօպի թուոյս մէկ հայկագեան:

Է սա դիւրին պարզ իմացման. զի է ուսկեալ ըն թուական:

Բանս յարմարեալ գծաւ 'ի բարտեան, 'ի յաշխարհումս հիւսիւսայեան:

Աստ է կայուն ազգն հոնեան. նոցին իշխողն է թարար խան:

Նաեւ անուամբ յորջորջական. Ղրիմ Սուրխաթ Կազարիայն:

Սորայս եղեւ յաւարտ լրման. 'ի Ղարասու 'ի սոյն սահման:

Այժմ է բաղաք սա գիւղաւան. տիրող սորին է մեծ սուլթան:

Ցիսմա գծաւ այս սուրբ մատեան. առ ուրս սըրոյն Օգսենդեան:

Սոյն նահանգի պետ մեր հայկեան. Գրիգորիոս յերկրէս հոնեան:

Ղամպարափայլ եօթնաջահեան. փայլեալ լուսով անշիշական:

Ըստ հրամանին Գրիստոսական. հովել գհօտըս բանական:

Բարունօրէն աստուածարան. հեղափողի լ'ոյժ լուկան:

Իսկ ես յետնեալս եւ անպիտան, որ չեմ արժան կոչիլ յանուան:

Մականակիր յԱստուծոյ տան. լինել զի ծոյլ եմ լ'անհաւան:

Եւ թագուցօղ քանիքարին այն. զոր ՚ի Տեսոնէ աւանդեցան:

Ցանկանալեացն յամենեսեան. զանցն առնեալ անցի զպատվիրան:

Իիւծեալ ծնունդոյս վերցին վիժման. խնդրեմ չկինել մեղադրական:

Որք պատահին սորին տեսվեան. մի դանդաղիք տալ զողորմին:

Ցիցիք այլեւ զգծող սորայն. բգթովանեսն յԱլիքսանեան:

Նաեւ մե՞ք ճեօֆ միանգամայն. տացուի զիառս Փրկչին միայն:

Անհռափեատ կը նկատենք վերոգրեալ բնագրին մի քանի

բառերը բացատրել: Լսու Հրաչյայ Աճառեանի (1876-1953) «Արմատական Բառարան»ին (Երեւան, 1930, էջ 1155) «կերպն» կը նշանակէ իւղի աման կամ բաժակ: Ստեփան Մալխասեանցի (1857-1947) «Հայերէն Բացատրական Բառարան»ին (Երեւան, 1944, հտ. Ա., էջ 481բ) համաձայն «դադա» ալ կոչ կամ հայր կը նշանակէ: «Կածան»՝ նեղ անցքի, «րամ»՝ յուրմբի, «րոտիկն»՝ նուաստի իմաստ ունի: «Թօփի»՝ հաւանաբար րոպէ կամ րոպէք բառն է: «Կազպարիա»՝ Ղրիմի հին անունն է: «Անիաւան»՝ անհնազանդի կամ անհաւատի իմաստը ունի: Իսկ «մականակիր» ալ կը նշանակէ գաւազան կրող: «Զողորմին» պէտք է որ ըլլայ «զողորմեան», որպէսզի յանդը յարմարի:

Մարտիրոս Ղրիմեցիի վերոգրեալ թիշտակարանին տակը կայ նաեւ՝ «ԻՍՐԱՅԵԼԵ» ծայրանունով եւ տարբեր գրչութեամբ գրի առ- նուած ուղղութեամբ համապոտ ուտանաւոր մը, որ անկարեւոր ըլլալուն պատճառաւ զանդ կ'առնենք:

Ղրիմեցի՝ ԺԵ. Պարուն, իր տաղեկուն մէջ առաւելագոյն չափով ծայրանուն գործածած մեր գրական դէմքը հանդիսացած է: Նոյնիսկ՝ տուներուն վերջին տողերուն վերջնատառերով կազմուած ծայրանունով, 1670 թուականը կրող քերթուած մըն ալ ունի, որ կը գտնուի Անկիւրիոյ Կարմիր Վանուց պատկանող, Սարգիս Շնորհալիի (ԺԲ. Դար) «Մեկնութիւն Կաքսողիկեայց» անունը կրող, թիւ 89 Զեռագրին դար)՝ «Մեկնութիւն Կաքսողիկեայց» անունը կրող, թիւ 89 Զեռագրին վերջաւորութեան: Տուներուն սկիզբի տառեղը Քէէն Այր Կ'իշնէ, իսկ վերջաւորութեան: Տուներուն սկիզբի տառեղը Քէէն Այր Կ'իշնէ, իսկ վերջաւորութեան: Տուներուն սկիզբի տառեղը Քէէն Այր Կ'իշնէ:

Հոս մեր խօսքը վերջացուցած ատեն՝ կը մաղթենք որ Սարտիրոս
Պատրիարք Կաֆայեցիի ընդարձակ կենսագրութիւնը եւ ամբողջական
չափածոյ ու արձակ գրչի արտադրութիւնները, անյապաղ հատորի մը
մէջ ամփոփուին, որպէսզի առ յաւէտ կորուստէ վրկուին։ Վստահ ենք
թէ՝ ժէ. դարու մեր ամէնէն բազմերախտ եկեղեցական, ազգային ու
գրական դէմքը հանդիսացող Ղրիմեցի, այսպիսի գործի մը լիուվի
արժանի է։

Օրէնեա՛, ըլլայ իր պանծալի ու անմոռանալի յիշտակը: